

ԿԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՍՏԻԱՆՆԵՐԸ

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՍՏԻԱՆՆԵՐԸ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԷԶ

Գ.

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ ՊԱՐՊԱՏՈՒԹԻՒՆԸ ՀԱՅ ՄԽԱՆԹԱՐ ԳՈՅՆ

Գօշի կանոններուն կրմական տրամադրութիւնները կարելի է սապէս ամփոփել և գասաւորել:

Ա. — Վարդապետը պէտք է ըլլայ ուսաելու: Աւուժմական կարզութիւնը կը հասկըցուի խիստ քննութեամբ:

Բ. — Վարդապետական պատիքը կամ ատիճանը պէտք է տրուի երկու կամ երեք վարդապետներու հաւանութեամբ:

Գ. — Վարդապետի մը բահագրածը ուշրիշ մը չի կրնար արձակել:

Դ. — Եղբայրանոցի մը կամ վանքի մը մէջ Աւագ (= զիսաւոր = առաջին) վարդապետը այն պէտք է ըլլայ, որ ամենէն աւելի ձիրքերով առաւելիալ է:

Ե. — Աւագ վարդապետը իրաւունք ունի վիճակներ ելլիւ և սպակոսուի մը պէս:

Զ. — Եպիսկոպոսը չի կրնար առանց Աւագ Վարդապետի կարգադրութիւն ընել միենայն վիճակի մէջ:

Է. — Վկայեալ և աննշան վարդապետներու մէջ մեծ տարրերութիւն կայ. Կանոնագիրական տրամադրութիւններ երբ մէկ կողմէն մեզմ հն առաջիններուն համար, միւս կողմէն շատ խիստ են վերջիններուն համար:

Ը. — Վարդապետ մը որչափ ալ իրաւունք ունի անկաշկանդ քարոզելու, բայց երբ ուրիշի մը զիմանքին կոմմ վանքին մէջ կը գտնուի իրա հիւր՝ պէտք է որ առանց ահեղոյն վարդապետի հաւանութեան չխօսի:


Թ. — Անուսու, ինքնակոչ, վարդապետ վարդապետներ կը զրկուին իրենց վարդապետական գաւագանէն:

Քօշ՝ ինքն անձամբ բարեբախտ եղած է գործադրելով իր վերակազմած կանոնները, ինչպէս ինքը երբեմ ծափելով Սեաւ լերան

վանքերուն մէջ, գիտնական վարդապետներու քով կատարելագործեց իր ուսումնելը, նոյնպէս շատեր ծպտած եկան իր քով և առին ավերստին հրամանո վարդապետութեան (Տե՛ Կիրակոս, Տպ. Վ. հնեատիկ, 1865, իր. 112—113):

Այս սկզբունքներով պատրաստուած վարդապետը ուրիշ կը վայելէ կանոնագիրական այնպիսի իրաւունքներ, որոնք անհրաժեշտ են իր (վարդապետին) զիրքն ու աստիճանը ճշգելու և որուելու եկեղեցական նույրապետութեան մէջ: Վարդապետին վայելած այս իրաւունքները, հասկանալի է, Քօշի զրչէն չեն ծնիր. ատոնք սկզբանքով, թերեւս ինչ ինչ մասմամբ՝ ձեռով ալ, կին են արդէն. և Քօշ այդ կին կանոնները և իր ժամանակի սովորութիւններն ու պահանջները նկատի առնելով նորէն ձեռք ձեռք է, Ամենու գպոցին շնորհիւ նորէն պիտի բանաձևուին և պիտի կրեն ծիստական՝ կանոնագիրական կնիք մը:

Գօշի կանոններուն մէջ վարդապետին վայելած կանոնագիրական իրաւունքներէն մէկը, մեր ամփոփութերուն մէջ Զրդը, ուրիշ տեղ շշատուած է, թերեւս կիմ ունենալով ներսէն Շնորհալիի Ըստհանրականին մէկ կէտը: Շնորհալին, խօսելով Եպիսկոպոս Առաջնորդներու վրայ, կըսէ թէ պէտք է որ անոնք քարոզելու ձիրք և կարողութիւն ալ ունենան, և միայն նիւթական հոգերով պէտք չէ զրադին. և նոյնիսկ աւելի առաջ երթալով՝ կ'ըսէ թէ եպիսկոպոսներ առաջին տեղը քարոզութեան տայուն: Միւս զրադութերը ետքը կու գան. Վկայեալ առէ, լինել բանին վարդապետութեան, այսինքն՝ ուսանել և զիտել և սպասուալով առուածային օրինացն քարոզութեան, և առաջին զայն սասան լործ եւ ապա զիւրականացն հոգաբարձութիւնն: Բայց անոնք օրոնք եպիսկոպոս եկած են սպակայն չեն վարժուած քարոզութեան, պէտք է որ իրենց քով վարդապետներ ունենան այդ պէտքը լրացնելու համար. աեւթէ որք զիպիսկոպոսութեանն ունիցին աստիճան և ոչ իցեն վարժեալք վարդապետական բանիւ, պարտ է նոցա յայնցանէ որք կրթեցան յայս շնորհ աստուածային, մենք առ ինքեանս ունել. զի տացեն ծա-



ռայակցացն յիւրաքանչիւր ժաման զրտանին Աստուծոյ զիւրակուրս (Ընթանրութեան, տպ. 1871, Երևանէմ, եր. 46-47):

Գոշ աւելի կ'նողլայնէ կարծես Շնորհաւիին միաբը և բացարձակապէս խորհրդականի (conseiller) զիւրք կու տոյ վարդապետն՝ եպիսկոպոսի քով, որպէսզի սա առանց անոր կարգագրութիւն մը չէն եկեղեցական և հոգեւոր բաներու մէջ: — աճսկ զեկենքուոյ դատասան եպիսկոպոսն եռազանց վարդապետական վարժմանը և երկու կամ երեք կատարեալ արտաքք ընալ նմա ի զատասատի: — Բայց մի՞ ոք հակառակ կացցի բանիս թէ ին յեպիսկոպոսաց, որ ագէտք են և արծաթով ընտրած, գիտեմ զայս և հօ: Բայց զի ունին զատիթեանն և ամենայն հսկոց պատասխանի պարագին Աստուծոյ, նոյնպէս և այսու տացին: Եւ վերազյն ասացաւ զի վարդապետօք արացեն դատասան. և թէ այս ոչ իցէ՝ արացեն զիտնական քանանայիք և տանուտէ. րոք. և զի թէ ինքն ագէտ իցէ, ի նոցա զնուն ուսցի զգատաստանն, զի անբամբառ և հաւանական լիցի իրաւունքն (Դադառականիք, եր. 26-27):

Կանոնագիտական այս բոլոր իրաւունքները վանական (այսինքն՝ կրօնաւոր, ամուրի, կուսակրօն) վարդապետին են. և շարք մեր յառաջ թերած բոլոր ազդիւրներուն մէջ վարդապետը վանական եկեղեցականն է: Բայց պէտք է լաւ՝ ուշացրութիւն ընել՝ որ վարդապետ տիտղոսը միմիայն ամուրի եկեղեցականութեան յատուկ չէր, այլ առանապակ ամուրի կամ կանամբի արժանաւոր եկեղեցականներ անխտիր կը բնային վարդապետել:

Անցեալ տարի՝ օւլյանի մէջ, մեր եկեղեցու բեմին վրայ խօսելու ասեն, դիտել կու տայինք. սնոյնիսկ կը կարծենք թէ բացարձակապէս կուսակրօն եկեղեցականութեան յատուկ աստիճան մը չէր վարդապետութիւնը իր ծագումով: Վասնզի ինչպէս որ ամէն կուսակրօն եկեղեցական վարդապետ չէր, նոյնիսկ եպիսկոպոս եղած ասեն, նոյնպէս ամէն ամուսնացեալ եկեղեցական զրկուած չէր վարդապետական աստիճանէ: Անոնք որոնք կատարեալ յարմարութիւն ունէին քարոզելու, կուսակրօն

կամ ամուսնացեալ, առանց բացարձական կրօնական վարդապետական, այսինքն՝ եկեղեցու բեմին քարոզելու և ուսուցանելու իրաւունքը ունինալու եալին (Լուս, 1905, եր. 813):

Նախնաց քով վարդապետ բառը ուսուցանովի, առաջնորդողի, բարողովի իմաստ ունի, այսինքն՝ բառին ճիշդ գիտական իմաստը և ոչ թէ ամուրի կամ կանամբի վիճակ արտայացող իմաստ մը: Սա խօսքը ուզզուած էին երկյուներու. պարզաբանելու եկեղեցական հարցութեանցն, արդ առակելական լինիցիթ մայր իրաբուժեանուն մոգաց: Ուսուցիչ էիր եմարտութեանն ամառ ասացաւ, արդ ուսուցանէք զպատիր խարէութիւններու կը գտնենք նախնաց քով: Քարոզ էիր արարչական զօւութեաններու մէջ ամուրի և ամուսնացեալ վիճակները որպէս համար տարրիր բացարձարութիւններ կը գտնենք նախնաց քով: Ներկայ ամուսնացեալներն էին, իսկ եկեղեցականներու մէջ ամուրի և ամուսնացեալ վիճակները որպէս համար տարրիր բացարձարութիւններ ամուրի և ամուսնացեալ վիճակները որպէս համար տարրիր բացականն էր, բայց ոչ ձեռնադրեալ. թէն կրօնաւորն ալ հնագհետէ ընդգրածակ իմաստով մը սկսաւ գործածուիլ և նշանակիլ ձեռնադրուած կամ չձեռնադրուած վանական:

Ասողիկ ունի «Յովհաննէ» հանանայ յամուսնացելոց», կանամբի հանանայ, պկուսակրօն հանանայ բացարձարութիւնները. ինչ որ կը նշանակէ թէ հանանայ բառը սկսած էր ուզզակի ամուսնացեալ եկեղեցականներու համար գործածուիլ, ինչպէս կրմա, և ամուրիները զանազանելու համար՝ անոնց վիճակը ուզզակիօրէն բնորոշող բացարձարութիւններ կը գործածէ պատմիչը:

Օրբէկանի համար երկյունիք և հանանայ համաստ են [և այս պատճառաւ այս ալ աշխարհիկ երեց (= ամուսնացեալ) և վանայ երեց (= ամուրի) բացարձարութիւնները կը գործածէլ]՝ միայն սա տարրիրութեամբ, որ երեցներ զիւղերու իսկ հանանաներ հայտնենու մէջ ին լսու Միսիթար Գօշի, որ կ'ըսէ. սիահանայք ի քաղաքունինքն էր կերպունք ի գեղու և յագարակոս (Դադառականիք, եր. 255):

Ասողիկ ամուրի և ամուսնացեալ եկեղեցականներէն հաւասարապէս Վարդապետներ կը նշանակէ յականէ յանուանէ, որոնցմէ

շատերը ինքը տեսած է իր տղայութեան տառն։ — ոչի՞ն և վարդապետ վարժեալ վարդապետութեամբն ծեառն եւ ուսուցիչք նեմատութեամբն։ Բասիլիոս ծերունին՝ քաջակորովին ի խօս և քաջաքարոզն ի պատմել զօրէն ծեառն։ Եւ Գրիգոր հանանայ յամուսնացելոց՝ յորդախօսն և առաստաբանն ի պատգամ Ծեառն։ Եւ Ստեփաննոս՝ աշակերտ Բարսղի, որ Հոգեւորն կոչեցաւ, առարքելաշնորհ բանիւ և գործոց։ Ընդ ամա և մեծ անունն ի՛ գիտութեան և յառաքինութեան Մովսէս, որ քառասուն աւուրբք ձգտեցուցանէ զանոսուղութիւն։ Եւ Դաւիթ՝ աղքատակերպ և գծասէր դիանական, որում անուն Մատիոս կոչի։ Եւ Պետրոս հաւատութ մեկնիչ Սուրբ Գրոց։ Եւ Աննիմա՝ փիլիսոփայն մեծ, որ և գնանական նարեկի . . . զբանան ի սոցանէ ի ծերութեան իւրեանց ի տղայութեան մերում տեսաք ոչօք մերովք ճաշակելով ի քաղցր ճաշակաց բանից նոցա (եր. 164—165)։ — աւել յաւուրն սորբ (Խաչիկ Կաթողիկոսի, Ժ. զար) էրն արդապակետքն Յովհաննէս՝ խաչակիրն Քրիստոսի, որ աւար բանիւ և մեծ գիտութեամբ բացայատէր զգիտութիւն Գրոց Սրբոց։ . . . Հանգոյն նմին և առասա զիտութեամբ գերամագուր հայրն Յովսէֆ՝ առաջնորդ ուխտին, որ Հնդուցն անուանի Վանք ի Կարին գաւառի։ Եւ Կիրակոս՝ գծասէկերպ գիտանականն, որ վարուք առաւել քան թէ բանիւք վարդապետէր. որ բնակէր յոլովակի յանապատին, որ Թեղենիան կոչի ի նիգ գաւասի, առ հօր երեմայի՝ ճնաւորին Քրիստոսի և ընկերուկի իմոյ։ Եւ վայիլչարանն Սարգսին՝ յաշխարհէն Աղուանից, որ ի մանկութենի զգիրս սուրբս ի բերան ուսեալ, և ծերացեալ արդ ես։ Եւ Յովհաննէս քանանայ յամուսնացեց (անդ, եր. 172-3)։

Վարդապետութիւնը ուրեմն, իր իսկ բնութեամբ, չեր կրնար միմիկայն ամուրի եկեղեցականութեան վիճակը բացատրող տիտղոս մը ըլլալ։ Աւուցանելու, քարոզելու, առաջնորդելու, մէկ խօսքով՝ բեմի մարդը որոշող տիտղոս մըն էր այն, և այդ մարդը հաւասարապէս կրնար գտնուիլ թէ՝ ամուրի և թէ՝ ամուսնացեալ եկեղեցականներու մէջ։

Թէ Կարինի չէ՝ ժամանակագրական խստութեամբ ճշգել՝ թէ ե՞րբ վարդապետ

տիտղոսը առանձնաշնորհում մը եղաւ ամուրի եկեղեցականութեան, բայց շատ ճիշդ է որ Տաթեու Դպրոցէն հաստատուած Զորեանասն Ասինաններով՝ վարդապետութիւնը զիրջնականապէս և զնուապէս կը նուրագուրծուի իր իրաւունք ամուրի եկեղեցականութեան։

Հարկաւ ուզիղ չէ՝ ըսել՝ թէ ամուրի եկեղեցականութեան կողմէ կանխամտածուած կաննաւոր բռնաբարումի մը արդիւնք է իրեն համար վարդապետութեան իրաւունքը կամ առանձնաշնորհումը։ Ընդհակառակը, չա՛տ զօրաւոր ապացոյներ կան հաստատելու համար՝ թէ վարդապետութիւնը նոյնիսկ քահանաներու անկարողութեան պատճառաւ ինքնին մասցած է զանականութեան կողմը։ Երբ Մեսրոպ Մաշտոցներ և Ղեղոն Երեցներ հաւասարապէս վարդապետներ կը ներկայանան մեղ եկեղեցական պատճութեան առջեւ, նոյնիսկ Սոսովիկի (Ժ. զար) առեն, հետոննետէ կը տեսնենք որ զաւգահեռականութիւնը կ'աւորուի և զանական գլուծը կը զօրանայ վարդապետութեան մէջ։ — Ամուսնացեցեալ քահանայութիւնը տիկրացնող պատճառները պատմականապէս կարելի է ուսումնակրել՝ պրատեկով ա՛յն կանոնները, որոնք քիչ չեն մեր Կանենացիրին մէջ։ Բայց ասիկս տարբեր ուսումնամուրութեան մը նիւթ է։

Մենք անցնինք Տաթեու Դպրոցին, որու հասկացողութեամբ պատրաստուած վարդապետութիւնը մասցած է Հայ եկեղեցւոյ մէջ Կիրա, անօւուս սկզբանեով, և ոչ թէ ձեռք կամ կանոնագիտական լրան իրաւասութեամբ մը։

Արտապուած Լոյս Շպարքերէն, 1906

(Հարունակելի՝ 6)

